6492 Ն. 1889 ՄԱՐՏ 17 ՇԻՒՄԱՍ. 29 ՈՒՆՃՈՒ ՍԷՆԷ ԱԼԱՖ· ՄԱՐՏ 29 Ն· 6492

20 ՓԱՐԱ

Ղավերաբերեալ հանր կիւն ջրգար:

ԳԻՆԱԹԼԱՐ

Սահմանեալ Մամբտ 8

Արտաքին այլազգ 4

Բոլոր թղթերի պիտի այիտ տիր

ԱՌԱՒՕՏԻ ԹԵՐԹԻ

Արարատի Էջերից

20 ՓԱՐԱ

Գայթաքատա, Ազապ-գաբուսուեցտա, Զեյտուն մեյտանքնտա, Քոնդրանուն գարշրնեցնտա, 208 Նիւմերօյու Մանգրամի Լիֆեան մարպասանցնտա:

ԱՌԱՒՕՏԻ ԹԵՐԹԻ

ՍԱՀԻՊ ԻՄԲԻԵԱՋ ԿԱՐԱՊԵՏ Ց· ՓԱՇՈՍԱՆՑ

1890 ԹՎԱԿԱՆ ՄԱՐԹ 17 ԳՇԱԲԱԹ Ն· 27

ՏԱԽԻԼԻԵԷ

ԹԷՎՃԻՀԱԹ ՎԷ ՆԻՇԱՆ

Տիեարպէքիր վալիկի, Ատանա վալիսի սարգ սաթուֆէթլու Հասան պէյ էֆէնտի հաղրէթլէրինէ,

Ատանա վալիկի Տիեարպէքիր վալիսի սարգ սաատ, Սըրբի բաշա հաղրէթլէրինէ թէֆվիզ,

Սէլանիք մէքթուպճուսը սաատ. Մուսթաֆա Բեամիլ էֆէնտիէ ըիւթպէյի ուլեա սընրքը սանիսի,

Մէքթէպի միլքիէէյի Շահանէտէն իւք տէֆա նէչէթլէ, պիրինճի գայիմմագամըգլարտա պուլունմուշ, վէ պու քէրրէ նէնի Բաղը գայիմմագամըղընա թայէին իտիլմիշ օլան իզ· Օսման էֆէնտիէ ըիւթպէյի սանիէէ սընրքը սանիսի թէվճիհ,

Մամուրէթիւլազիզ էրզադը սաքէրիէէ գօնթրատճըլարընտան վէ միւթէհայիզանը էշրէֆի մահալլիէէտէն պէյ զատէ Մէհմէտ պէյ իլէ միւթէպէրանը թիւճճարատէն Սրիք վէ Սրթին վէ Գասպար աղալարա տէօրտիւնճիւ Մէճիտի,

Գօնեա զապթիէէ ալաէրընն պիրինճի թապուրունն սիւվարի տէօրտիւնճիւ պէօլիւկիւ պէօլիւք աղասը Նիկոէլի Մէհմէտ Շաքիր աղաէա թէպտիլէն տէօրտիւնճիւ Մէճիտի նիշանը գիշանը լիսան պուրուլմուշ տուր։

Էյոբէյոտէ օգունմուշ տուր։

Պարօն Հիրշ թարաֆընտան Բարիզ շիպէսինէ թէվսի իտիլէն 26 ½ միլեօն ֆրանգտան, թաղմինաթը հարպլէէ թէտախիւլաթրնա մահսուպէն Ռուսիա տէվլէթինէ 3 ½ միլեօն ֆրանգըն թէէտիլէ վէ իթասը իչիւն, նէզարէթի ճէլիլէյի Մալիէէտէն էվվէլքի կիւն Պանգը Օսմանիէէ էմր վերիլմիշ տիր։

Պու սուրէթլէ պիր մահ զարֆընտա, նէզարէթի միւշարիլէյհա թարաֆընտան էվվէլճէ թայէին օլունմուշ օլան թարիխտէն պիր կիւն պէլէ թէէխիւր իթմէքսիզին, Ռուսիա տէվլէթինէ 300,000 լիրաէա եադըն բարա լյֆա օլունմուշ տուր։

Ֆիլհաղըգա թէէտիէէսի իճապ իտէն 50,000 լիրանըն մարտը բուվինին իպթիտասընտա իքմալի իլէ պէրապէր, սէֆարէթին թալէպ իթտիկի թէտախիւլաթրն չէհրի մէղքիւրուն 15ինտէ թէէտիէէ վէ հիֆասընա մուվաֆֆադ օլունապիլէճէկի, պունատն ադտէմ նէզարէթի միւշարիլէյհա թարաֆընտան վատ օլունմուշ իտի։

Պու սէնէ, մէէմուրիյինին պաղաէատէ գալան այրդլարընն թէսվիյէսի իչիւն, Մալիէէ նէզարէթինճէ պաղը թէչէպիւսաթ վէ թէսավվուրաթ օլտուղու, վէ պու պապտէ մէճլիսի խատոը Վիւքէլատէ տախի պիր չարէյի թէսվիյէէ արանըլտրը իչիտիմիշ տիր։

Թրամվայ հիսսէտարան ճէմիէէթի ումումիէէսինին կիւղերան իտէն դեկտ· 14ինտէ վուգու պուլան իճթիմաը ֆէվգէլատէսինտէ, Թրամվայ էսհամընը թէպտիլի հագդընտա վիրիլէն գարար մուճիպինճէ, Բարիզէ սիրարը օլունմուշ օլան էսհամը ճէտիտէ պու քէրրէ պէլ վիրուտ, անգարիպ թէպտիլէ միւպաշէրէթ օլունաճադ տը։

Զարպխանէյի ամիրէ սէր մաքինէսթիլիկինտէ պուլունուպ, կէչէնէրտէ վէֆաթ իտէն Մօնթէն էֆէնտինին եէրինէ, Մ· Վիլհէմ Տիլիս Թայէին օլունմուշ տուր։

Աբիւէ զաղէթասը խիլաֆը էմր ու թէնպիհ հարէքէթտէ իսրար իլէտիկի ճիհէթլէ, պու կիւնտէն իթիբարէն պա էմրի Ալի պէյա վուտտէթ թաթիլ օլունմուշ տուր։

Թօբխանէյի ամիրէ հիսապընա օլարագ, Ինկիլիզ պանտերալը Իսէօվա նամ վարօր Ֆիլէմենկտէ քեսէն Մասօլա նամ իսկէլէտէն 150 թոնէլաթօ թօր պարութու համուլէսիյլէ պու սապահ Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

Տիւն չէհրիմիզտէ 2016 գօնուն կէլմիշ տիր։

Մաճարիսթանտա Դրօնշթատ չէհրինտէքի թիճարէթ օտասը ազասընտան թախմինէն 60 զէվաթըն կէլէճէք ապրիլ իչինտէ թիճարէթ վէ սանաաթա միւթէալլիզ պաղը թէճարիպ վէ թէտգրգաթ իճրասը ղընընտա չէհրիմիզէ կէլէճէքլէրի վէ անտէն սոնրա Ռումէլիտէ պաղը պիւեիւք չէհիրլերի կէզճէքլէրի թէրճիհանը Հաբէէրը իսթիհսպարաթը խուսուսիէսինտէն տիր։

Էվվէլքի կիճէ Տէրսաատէթէ կէլէն Էտիրնէ թրէնիյլէ, Տէրսաատէթ պիտաէթ մահքէմէսի ազասընտան իզ· Ցովհաննէս էֆէնտի Էտիրնէտէն կէլմիշ տիր։

Տիւնքի կիւն Տէրսաատէթէ կէլէն Լոյտ գունրանէասընն Լէպանամ վարօրը իլէ Պուլկարիսթան զաղըթանընտան Մ· Տիմիթրի Նաէֆ Վարնատան, Ռուսիա գունրանիասընն Աղֆ նամ վարօրը իլէ Ռուսիա բրէնալէրինտէն բրէնս Գօնտուրօմի Միսթրօմ Օռէսատան, Իտարէյի Մախսուսէնին Կէոէէր նամ վարօրը իլէ Թօքճը միրիլիվալըղընտան միւթեգաիւտ սաատ· հաճի Պէսիմ բաշա Մուտանեատան չէհրիմիզէ կէլմիշլեր տիր։

Մէէզունէն վէ մուվաղդաթէն Բէթերսպուրկա ազիմէթ իթմիշ օլան, Ռուսիա տէվլէթինին Տէրսաատէթ սէֆիրի Մ· Նէտիլօֆը չէրէֆինէ օլարագ, Սալթանաթը Սէնիյէէնին Բէթերսպուրկ սէֆիրի քէգիրի տէվլ· Շաքիր բաշա հաղրէթլէրի թարաֆընտան կէչէն հաֆթա միւքէմմել պիր զիեաֆէթ վերիլմիշ վէ իչպու զիեաֆէթտէ Մ· Նէլիսօֆտան պաշգա, խարիճիէ նազրը Մ· Կիէրս իլէ սիւֆէրայի տիւվէլի էճնէպիէէ վէ Ռուսիա տէվլէթինին քէպիր մէմուրլարը վէ զապթանտան վէ միւթէպէրանը պէլտէտէն պաղըլարը հաղը պուլունմուշլար տը։

Մ· Կիէրս եարը կիճէէ գատար գալըպ տավէթ օլունմագ շէրէֆինէ մազհարիէէթինտէն տօլաէը, սէֆիրի միւշարիլէյհա պիր սուրէթի մախսուսէտ պէհանը թէչէքիւր վէ մէմնունիյէթ իլէմիշ տիր։

Պիր միւտատէթտէն պէրու, Մալիէէ նէզարէթի ճէլիլէսի գուբօն գալէմինտէ իսիմէրի մուղայիէտ օլտուղու հալտէ, չիմտիէէ գատար նասըլսա պիր հալի թէէխիւրտէ պըրագըլմըշ օլան Մէքթէպի միւքիէէյի Շահանէ մէէզունլարը, սալը կիւնիւ Մալիէէ նազրը տէվլէթլու Յակոբ բաշա հաղրէթլէրի նէզտինէ ճէլլ իլէ շէվքէթլու Բաշիշահըմըզ էֆէնտիմիզ հաղրէթլէրինէ վէ պու միլք ու տէվլէթլէրինէ մէքթէպտէ կէօրտիւքլէրի ֆիւնուն վէ նազարիէաթա թաթպիգ էն արզը հիւմմի իսրամէթ վէ պու սուրէթլէ իսպաթը սատագաթ վէ ըէվիկէէթ իթմէք իւզրէ, Մալիէէ նէզարէթի ճէլիլէսի ազլամընա թէվզի օլունաճադլարընտան, խուսուսկէէթի հալէրինէ կէօրէ ումուրը հիսապէէ վէ թահրիրիէէտէն հանկը ճիհէթի արզու իսթէրլեր իսէ, պիր բուսուլա իլէ քէնտիլէրինէ թադտիմ օլունմասընը էմր պույուրտուղլարը, վէ 30ը միւթէճավիզ օլան միւմանիլէյհիմ էֆէնտիլէրէ տավաթը մէֆրուղէյի հաղրէթի Զըլլուլլահիէի թէքիյար իլէ, էմր օլունան բուսուլաեը թադտիմ կիլէտիքլէրի Մէջլիս զաղէթասընտա օգունմուշ տուր։

Շէհրիմիզտէ դրաթիանէ տէնիլէն տարը միւթալէալարը թէէսիս վէ իհտաս իտէն, վէ Օգճուլար պաշընտա պիր դրաթիանէյի գատիմիսի պուլունան Սարաֆիմ էֆէնտի 75 եաշլարընտա օլտուղու հալտէ, էվվէլքի կիւն վէֆաթ իթմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Կրօնական Ժողով, տիւն Գալաթա քիլիսէմիզ Խորհրդարանընտա Ամեն· Ս· Պատրիարք Հայր հաղրէթլէրինին ըիեաէթի վէ նարպէյ Դեր· Տ· Խաչէն Սրբազանը ատէնապէտիկի թահթընտա պիլ իճթիմա աթի դարարլարը վերմիշ տիր։

1·—Մէճլիս, Ռումանիա վէ Պուլկարիատա տայիմի պիր հոգեւոր Հովիւ վէ եահոտ Աւաշնորդ պուլունմասը էլղէմիյէթինտէն պահս էթմիշ, վէ իշպու մուհիմմ մէսէլէնին, Խառն Ժողովուն իլք իճթիմասընտա հալլընը միւնասիպ կէօրմիշ տիր։

2·— Ամէօլու-Պուրկազը քիլիսէսինին վէմինի օծել իթմէսի իչին, Էտիրնէ Առաջնորդու Սուքիասեան Դեր· Մեսրոպ եպիսկոպոսա թալիմաթ իրսալինէ գարար վերմիշտիր։

3·— Զէյթունա եադընն Ալապաշ քիլիսէսի եանմըշ օլտուղունտան, մահալը մէղքիւր միլլէթտաշլարըմըզըն լուսանի իհթիեաճլարընն տէֆի իչին, Խաթանպոլ քիլիսէլէրինտէն ղգեստ, անօթ վէ սայիրէ թօրլաեարագ մահալը մէղքիւրէ կէօնտէրմէսինի, բաթրիգ վէքիլի Դեր· Տ· Դէորդ Մ· վարդապետ իհալէ իթմիշ տիր։

4·— Մէճլիս, Օռէստ բարաղլարըմըզտան Արժ· Տ· Գրիգոր Հայրատան, իքի Անատոլուլու Հայլարըն 15-20 սէնէտէն պէրի ֆամիլեալարընը վաթանլարընտա եիղ իսթինէ պրաղըպ, մահալը մէղքիւրտէ, եանի Օռէստատա բէք ույլունուղ վէ նապէճա հալլէրտէ պուլունմադտա օլտուղլարընը խապէր ալմըշ օլտուղունատան, իշպու խապէր իւղերինէ, Ամլիէէ նէզարէթի ճէլիլէսինէ պիր թադրիր իրսալը իլէ, մերգումանընն Ռուս հիւքիւմէթի մարիֆէթի իլէ օրատան թարար, վէ հիւքիւմէթի Սէնիյէէ մարիֆէթի իլէ քէնտի վէթանլարընա կէօնտէրիլմէլէրի թէմէննի օլունմասընա դարար վերմիշ տիր։

5·— Աւադերիցանց Ժողովուն իլք իճթիմատէ Մէճլիսէ տավէթ օլունմասը քէզալիք թահթը գարարալընմըշ տը։

Մէճլիս պունլարտան մատատ՝ 30 գատար խուսուսի, առաջնորդական վէ ամուսնական մէսէլէլէր իլէ տախի իշթիղալ իթտի։

Տնտեսական խորհուրդ չըգան չարչէնպիհ կիւնիւ Գալաթա խորհրդարանընտա պիլ իճթիմա՝ ամի գարարլարը վերմիշ տիր։

1·— 1888 սէնէսինին խիթամընա գատար քէնտի հիսապլարընը էլան կէօնտէրմիշ օլմասան պիլ ճիւմլէ Թաղական խորհուրդլարա պիր թահրիրաթը ումումիէէ իրսալի իլէ, սէրիէէն հիսապլարընը իրսալ իթմէլէրի թավսիէէ խիլմիշ տիր։

2·— Իւսկիւտարա Ս· Խաչ գիլիսէսի տաճարընն իչ թարաֆը թամիրէ միւհթաճ օլտուղու, քիլիսէյի մէղքիւր Թաղ· խորհուրդու թարաֆընտան Ազգ· վարչութիւնա պէհան խիլմիշ օլմաղա, խորհուրդ միլլէթիմիզ մէչհուրդալֆալարընտան Մեծ· Նէմցէ Գասպար էֆէնտի իլէ մահալը մէղքիւրէ կիտիպ՝ իճրայի մուայէնէ իլէ նէթիճէսինին վէ լիւղուր կէօրիւլէն մէսարիֆին միդտարընն պա բարօրթօ Ցնտես· Խորհուրդա պիլտիրմէսի, իյրատ մասրաֆ տէսուչու Զօղան Մեծ· Միհրան էֆէնտիէէ իհալէ իթմիշ տիր։

Պուլնարատան մատատ Մէճլիս, Սամաթիա, Թոփ գապու վէ Նարլը գապու քիլիսէլէրինին վէ Խասթախանէմիզին վէ Արմաշ վանքընն հիսապլարը վէ էմլաք մէսէլէլէրի իլէ տախի իշթիղալ իթմիշ տիր։

Բաթրիգ խանէմիզ Գապու-քեահեասը սատատ Ցրէնկեան Աբրահամ էֆ· վէ Այվազեան Դեր· Տ· Եղիշէ Մ· վարդապետ Թօղաթ միթէսարրընը ճէտիտինի թէպրիքէ տիւն կիտէմէէիպ, պու կիւն կիտէճէքլէրի իշիտիրմիշ տիր։

Թէքիր տաղընտան թարաֆըմըզա իրսալ օլունան մալիմաթը խուսուսիէէ կէօրէ, Դեր· Հմայեակ Սրբազանը սայ վէ իդատամը իլէ միւթէվէֆա Մանավեան էֆէնտինին աեիլէ վէ էվլատլարընա իեանէթէն միւթէվէֆանընօրատա պուլունան չակիրատանընտան պիր գումիսօն թէշէքքիւլ իտէրէք, ազ կիւն զարֆընտա 35 սիմ մէճիտիէ ճէմ իթմիշլեր տիր։

Իշպու իեանէէնին 15-20 լիրաէա պալիզ օլաճաղը իւմիտ օլունուեօր։

... Խրագիր,

Բանկալթի Հատատատեալ Սայենեան Երկսեռ Վարժարանի խնամակալութիւնս պատիւ ունի զեկուցանել որ իւր մէջ Օժանդակ Խնամակալութեաց Ընկերութիւն մը հատատելով ամսոյս 3ին բացման հանդէսն կատարեցաւ ընդ Նախագահութեամբ Դեր· Վահան Մ· Վրդ· Յակոբեանի, որոյ կրթասիրական ազդու մի ատենաբանութեամբն հրաւիրեալք հրապարակով խիստ իւրանց դիւանն առ ժամապէս կազմեցին։

Երեկ եւս նոր նոսի մը հրաւիր եալ լինելով ներկայացան բազմաթիւ Տիկնայք և Օրիորդք, որք նախապէս ի գիր առեալ իւրեանց կանոնագիրն վաւերացնելով՝ ըստ օրինի գործադիր ժողովն հետեւեալներէ կազմեցին։

Տիկ· Նախագիկ Պ· Մարկոսեան, Ատեն· Տիկ· Վիրգինէ Զ· Կարապետեան, Ադգիր· Տիկ· Ադաւնի Յ· Աղասալեան, Դանձապահ· Տիկ· Մարի Ս· Պաղտասարեան· Օր· Բարիս Դ· Դահրամանեան Հաւաքիչ· Տիկ· Արմաւենի Տ· Դարբինեան· Տ· Վասիլուհի Պ· Համբարձումեան· Տիկ· Աբրուսեակ Ն· Գալֆաեան· Տիկ· Լուսեայ Ա· Անտոնեան· Տիկ· Վիրգինէ Եսայեան·

Որք անմիջապէս գործի ձեռնարկելով վարժարանիս նկատմամբ եր կու ժամու չափ ի՛նչ ի՛նչ խորհրդածութիւններ ընելով մեկնեցան։

Տէր Խմբագրապետ, խնդրեմ որ հաճիք ոյն կրթական հատատութեան հիմնադրութիւնն Զ՛ր Ազգօգուտ Օրագրերին ամենեն մօտ թիւերէն մէջ անկիւն մը գետեղել ի փառս վերոյիշեալ Տիկնանց ազգասիրական եռանդեան, և ի գիտութիւն համայն կրթասէր ազգայնոց։

Ի Դիմաց
հիմնադիր խնամակալութեան
Ատենապետ Ատենադպիր
Մինաս Ա· Աշեան Դ· Ս· Մարգարեան

16 Մարտ 1889 Բանկալթի

ՊԻՏԵՒԻՒ ՊԻՐ ԵՄՆԼԸՇԼՔ

Կէչէն կիւնլէր, պաղը քէսան մէքթուպլարընտա եազըլմըշ օլան պիր եանըշ մալիւմաթա ալտանըլարագ, Աբէ-Եէտէ, Փարիստէ թահսիլի թէպապէթ իւղրէ պուլունան նազարէթի էֆէնտի Տաղուարեան իչին վէֆաթ իթմիշ տիր տէյի եազըլմըշ, վէ պիզ վէ սայիրլէրտէ անտէն ալարագ, մէղքիւր գարահապէրի մա թէէսսիւֆի ազիմ տէրճ իթմիշ իտիք· Հալպուքի տիւնքի Աբէ-Եէտէ, մա մէսէրրէթի ազիմ, մէղքիւր գարա խապէրին ասլ ու էսասը օլմադըղընա, վէ հաթթա Տաղուարեան էֆէնտինին ազ կիւնտէն քէսպի չէֆա իյլեէեէկինէ տայիր, ալաֆրանկա մարա 24 թարիխի իւշ գըլթա թէլեֆրաֆ օգունմուշ տուր։

Զէվաթը մեարիֆբէրվերան թէշրիֆէ բաղպէթ պիրլէ, հէմ խաթիֆատէ վէ թէէրդիպ, վէ հէմտէ մէքքիւր ճէմիյէթի թէշվիկ հիմմէթ իսէճէքլէրի մէէմուլի դավիտէն տիր։

ԹԱՍՀԻՀ

Տիւնքի նիւսխէմիզտէ «Օրուան խնդիրներ» սերլէվհասը թահթընտա նէշր վէ ատրճ իթմիշ օլտուղումուղ մէղալէնին էլինճի սիւթունն նիհատէթինտէն հիսապա 11ինճի սահիֆասի «Երիրոյդ» քէլիմէսի «Երրորդ», վէ երկէ օ սիւթունն սոնատան էվվէլքի սահիֆասընտան «Կընդհատ» քէլիմէսի «Կընդհարի» օլաճագ եէրտէ թէրթիպճէ սէհվ օլմուշ օլտուղունատան, թասհիհ օլունուր։

ԹԷԼԵԳՐԱՖ

Լոնտրա 27 մարտ

Մ. Ճոն Պրայթ վէֆաթ իթմիշ տիր։

(Միւթէվէֆայի միւմայիլէյհ Ինկիլիզ մէշահիրի բիճալը «նիեասիեէ վէ իլմիեէսինտէն օլուպ, վագթիլէ մէճլիսի մէպուսանտէ աղա պուլունմուշ տուր։)

Բարիզ 27 մարտ

Ինկիլթէրա դրալիցասը իլէ Իսբանիա դրալիցասը պէյնինտէ իճրա օլունաճագ օլան միւլագաթ, պու կիւն Սէն Սէպաստիէնտէ վուգու պուլմուշ վէ զաեէթ միւվալաթքեարանէ օլմուշ տուր։

Բարիզ 27 մարտ

Մէքսիգոտան կելէն պիր թելեկրաֆա կէօրէ, պիր սէյեահ վաբորու, Շաբլա կէօլիւնտէ զարդ օլուպ, շիմիեէ գատար 50 եի միւթէճավիզ նաաշ չէգարբլմշ տուր։

(Պուէ-ոբո Բէյկրոֆլը)

Պէլկրատ 24 մարտ

Գրալ Միլան տիւն ագշամ պուրաեա վասըլ օլուպ, վասի հէյեէթի իլէ վիւքէլա թարաֆընտան սթասիոնտա գապուլ օլունմուշ տուր։

Պէլկրատ 25 մարտ

Գրալ պիրինճի Ալէքսանտրըն գարիպէն Զար հաղրէթլէրինէ վիզիթա վիրէճէկլինէ տաեիր օլան շաեիա, մէնպար բէսմիտէն թէէյեիտ օլունմամըշ տուր։

Բէզալիք, դրալիցա Նաթալինին 3 հաֆթատան Սըրպիա վէ եա Բէշթաեա կելմէք նիեէթինտէ պուլունտուղունա, վէ տախիլիեէ նաղբրը թաուշանովիչին պու մատտէ հագդընտա Ռուսիա հիւքիւմէթի իլէ միւզաքէրէեէ կիրիշմիշ օլտուղունա տաեիր օլան շաեիա տախի թէէզիպ օլունուեօր։

Սոֆիա 25 մարտ

Աժանս Բիւթէր, 300 նէֆէր կէնճ գուլկարլարըն, քէնարխինի մուհաֆաղա իշլուն, պիր հէյեէթի մուհաֆըզէյի ասքէրիեէ թէշքիլ իթմէքլիկի, բրէնս Ֆէրտինանտա թէքլիֆ իթմիշ օլտուգլարը հավատինէ նիմ բէսմի սուրէթտէ թէքզիպ իթմիշ տիր։

Վիէննա 25 մարտ

Սըրպիա մալիեէ նաղբրընն անդարիպ Պէրլինէ կիտէրէք, շէհրի մէզքիւր մէհաֆիլի մալիեէսի իլէ իհտասը միւնասէպաթ իտէճէկի թէէմին օլունուեօր։

Բարիզ 25 մարտ

1876 սէնէյի մալիեէսի հիսապաթը գաթիյեէսի միւզաքէրաթը էնանարընտա, մէճլիսի մէպուսան, օլ զէմանքի մալիեէ նաղբրը 76 սէնէսինտէ մէճլիսի մէպուսանտէն մէեզունյեէթ իսթիհսալ իթմէքսիզին Տօն Դարլօս իլէ մաեէթինի Բոտան Գուլէյնա նագլ իշլուն, անլէրին թահթը էմնինտէ խուսուսի պիր թրէն վագ իթմիշ օլտուղու ճիհէթլէ, նաղբրը միւմաիլէյհին թահթը մուհաքէմէեէ ալընմասը հագդընտա, Մ. Ֆօքսուն թէքլիֆինի գապուլ իթմիշ տիր։

Բարիզ 25 մարտ

Հէյեէթի վիւքէլա միեանընտա պիր իխթիլաֆ պուլունտուղը հագդընտա տէվերան իտէն շայեա, Սէնէտ զաղէթասը թարաֆընտան թէքզիպ օլունմուշ տուր։

Ժէնէրալ Գուլանժէ, տիւն, Տիւբան լոգանթասընտա տօսթլարընտան պիր խայլիսի իլէ թաամ իթտիկի էնատէ իւզէրինէ պիր ֆէնալըգ կելմիշ օլմաղլէ, խանէսինէ նագլ օլունմուշ տուր։ քէյֆսիզլիկի աղըր տէեիլ տիր։

(Բարիզտէն վարիա օլան խուսուսի խապէրլէրէ կէօրէ, Ժէնէրալ Գուլանժէնին նամիզաճլըղընն սէպէպի նէ օլտուղու հէնուզ քիմսէ պիլմէեօր։ պաղրլարը մուսմաիլէյհ զիեատէ թաամ իթմիշ օլմասը իշին հաղիմսիզլիկէ ուղրամըշ, վէ տիկէրլէրինին դավլինճէ, պէեին էնմէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տըր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէրլին 24 մարտ

Պու սապահքի զաղէթալար, ճէզա վէ մանթպուաթ նիզամնամէսինին թաատիլաթընա տաեիր մէճլիսի հիւքիւմէթէ թագրիմ օլունան գանուն լաեիհասընը նէշր իթմիշլէր տիր։ պու լաեիհա, սոսիալիսթլէրէ տաեիր օլանտան բէք չօղ դըսսա օլուպ, հուգուգը ումումիեէ իւզէրինէ միւպաթէնի տիր։

Պու գանուն ահքեամընճա, պատէմա սոսիալիսթլէրէ դալը էրէլիճէ սէնէլիք նէֆի ճէզասը թէրթիպ օլունաճագ տըր։

Մանթպուաթ գանունընա կելինճէ, պունտաքի էհէմմիեէթլի մատտէ, պիր զաղէթանըն պիլա միւտէթ թաթիլի ճէզասը հավի օլան մատտէ տիր։

Սոսիալիսթլէրէ գարշը եէնի պիր զէյլ տախի, մէճլիսի հիւքիւմէթէ թէպլիղ օլունմուշ տուր։

ԽԱՐԻՃԻԾՆԷ

ՍԸՐԳԻՈՒ ՎԷ ԳԱՐԱՏԱՂ

Պէլկրատտան կելէն խապէրլէրէ կէօրէ, Դարատաղ բրէնսի բրէնս Նիգոլա, ապրիլ նիհայեէթինտէ կէնճ գրալ պիրինճի Ալէքսանտրը զիեարէթ իշին Պէլկրատա կիտէճէկլինի, Սըրպ վասի հէյեէթինէ պէեան իթմիշ, վէ պու թէքլիֆի մուճիպի մահզուզեեէթ օլմուշ տուր։

Պէլկրատըն նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՈԹԱՆ

Ֆիլիպէտէն մարտ 25 թարիխի իլէ իշար օլունմուշ տուր։

Բրէնս Ֆէրտինանտ տիւն սթասիօնա կիտիպ, Սոֆիատան կիթմիշ օլան Մ. Իսթանպուլօֆ իլէ Մ. Թօնչէֆի իսթիգպալ իթմիշ տիր։

Մ. Իսթանպուլօֆ վակօնտան էնտիքտէ, բրէնս Ֆէրտինանտ իւզէրինէ եիւրիւեիւպ տէրաղուշ իթմիշ տիր։

Պատէհու բրէնս Ֆէրտինանտ, Մ. Իսթանպուլօֆ իլէ քէնարի արապասընա օթուրարագ պէլէտիեէ բէեիսի Տիմիթրօֆուն խանէսինէ կիթմիշլէր, վէ բրէնս օրատա Մ. Իսթանպուլօֆուն շէրէֆինէ 60 քիշիլիք պիր ղիեաֆէթ քէշիտէ իթմիշ տիր։

Մահը հալին 29 ընտա Ֆիլիպէտէն կէշէրէք Իսթանպօլա կէլէճէք օլան սապրդ գրալ Միլանը գապուլ իչին հաղըրլըգ կէօրիւլիւեօր։

ՍՈՒՏԱՆ

Ա.ժանս Հավասըն պէեանընա կէօրէ, մարտ 23 տէ Օնտուրմանտան Գահիրէեէ վասըլ օլան պիր շախս, շէյխ Սէնուսսինին, Տաֆուր վէ Գօրտոֆան տերվիշլերինի թարտ վէ քէնտի աշաեիրի իլէ պիլատը մէզքիւրէեի գապթ վէ իշղալ իթմիշ օլտուղունու, վէ պու շախսըն իլավէթէն պէեանընա կէօրէ, կէշէն սէնէ յուլիս աերնտա, շէյխի մումմիլէյհ 6000 տերվիշ իլէ վաբօրլարա բաքիպէն Էմին բաշանընը իզէրինէ եիրիւմիւշ իսթ տէ, տուրլերին էքսէրիսի թէլէֆ օլուպ, վաբօրլար վէ միւհիմմաթ Էմին բաշա թարաֆընտան զապթ օլունմուշ, վէ ասիլերին քեամիլէն մաղլուպ օլտուղլարընը պէեան իթմիշ տիր։

ԴՕՆԹ ՊԻԶՄԱՐԴ

Դոնթ Հէրպէրթ տը Պիզմարդ մարտ 23 տէ Լոնտրաատան մուֆարէգաթլա, Էրսօմա կիտիպ լօրտ Բօզպէրիսի զիեարէթ իթմիշ տիր։

ՌՈՒՍԻԱ ՊԱՀԻԵԷՍԻ

Ինդէբանդոս Պէլ զաղէթասընընն Բէթէրսպուրկտան ալտըղը մալումաթա կէօրէ, Լոնտրա գապիտէսի Ինկիլիզ գուվվէյի պահրիեէսինի քիւլլիեէթլէ թէզիեա իշին իթթիխազ իթտիկի թէտտպիրի միւթէսավվէրէսի իւզէրինէ, Ռուսիա հիւքիւմէթի տէ, օլ նիսպէթլէ գուվվէյի պահրիեէեի թէզիեա իշին, 120 միլեօն ռուբլիլիք պիր մէպլաղը ֆէվգէլատէ թախսիս իտէճէք իմիշ։

ԻՆԿԻԼԹԷՐԱ ՎԷ ՊԱԼԳԱՆ ՀԻՒՔԻՄԱԹԸ

Լ.ոնտրայի Սալիշպըրի թարաֆընտան Ինկիլթէրանըն Պէլկրատ վէ Պուքրէշ վէ Սոֆիա բօլիթիգա մէմուրլարընա, նէզդէլէրինտէ պուլունտուղլարը հիւքիւմէթլէրին խարճիեէ մէմուրլարընա մուհաֆաղայի ասաեիշի թավսիեէ իթմէք իւզրէ, թալիմաթ իթա օլունտուղու Լոնտրատան Բէշթա զաղէթալարընա իշար օլունմուշ տուր։

ԳՐԱԼ ՄԻԼԱՆԸՆ ՊԻՐ ՄԻԼԱԳԱԹԸ

Գրալ Միլան, թ-ոյհ զաղէթասընընն Պէրլին մուխպիրի իլէ պիր միւլագաթընտա, «էսքի բապուճ ատըլըր կիպի, թաճ ատըլմաղ» տէտիքտէն սոնրա, մանէշէթի միւնֆէրիտէեէ տուխուլէ քէնտիսինի մէճպուր իտէն միւշքիւլաթ հագդընտա բէք մուղլագ խղահաթա կիրիշմիշ, վէ քէնտի տիւեունաթընտան պահսլա, շու վէճհ իլէ տէմիշ տիր։

«Պագը զաղէթալար զանն իթմիշլէր տիր քի, պէն 60,000 ֆլօրին Պուտապէշթատա, վէ ինընն իբի միսլիտէ Վիէննատա պօրճում վարտը։ հագդաթը հալ շու տուր քի, կէչէն կիւն Պէլկրատտան միւֆարէգաթ իթտիկիմտէ, պօրճլարըմըն քեաֆֆէսի, Պուտապէշթատաքի դէօմէքճիմէ 78 ֆլօրին վէ Վիէննատաքի թէրզիմէտէ ճիւզի պիր շէյ չէգմըշ։

Դրալ Միլան զէվճէսի դրալիցա Նաթալի ալէյհինտէ պիր ֆէդրա սէօզ սէօյլէտիքտէն սոնրա, շիմտիքի մագսէտի իսթանպօլա վէ անտէն Երուսաղէմ կիթմէք, վէ պաաէհու էօթէտէ պէրուտէ սէյեահաթ իթմէքտէն իպարէթ օլտուղունու պէեան իթմիշ տիր։

Պունընա պէրաբեր, միոշարիլէյհ, էֆքատը նաս մագամընտա Պէլկրատտա իդամէթ իթմէք նիեէթինտէնտէ ֆարիզ օլմաեըպ, էկէր էվլատը քէնտիսինտէն մէնաֆիի նէսաեիհ վէ պասիրէթի ալմագ իսթէեէճէք օլուր իսէ, պիլմէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տուր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէլկրատտան նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՈԹԱՆ

Ֆիլիպէտէն մարտ 25 թարիխի իլէ իշար օլունմուշ տուր։

Բրէնս Ֆէրտինանտ տիւն սթասիօնա կիտիպ, Սոֆիատան կիթմիշ օլան Մ. Իսթանպուլօֆ իլէ Մ. Թօնչէֆի իսթիգպալ իթմիշ տիր։

Մ. Իսթանպուլօֆ վակօնտան էնտիքտէ, բրէնս Ֆէրտինանտ իւզէրինէ եիւրիւեիւպ տէրաղուշ իթմիշ տիր։

Պատէհու բրէնս Ֆէրտինանտ, Մ. Իսթանպուլօֆ իլէ քէնարի արապասընա օթուրարագ պէլէտիեէ բէեիսի Տիմիթրօֆուն խանէսինէ կիթմիշլէր, վէ բրէնս օրատա Մ. Իսթանպուլօֆուն շէրէֆինէ 60 մէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տուր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէլկրատտան նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՈԹԱՆ

Ֆիլիպէտէն մարտ 25 թարիխի իլէ իշար օլունմուշ տուր։

Բրէնս Ֆէրտինանտ տիւն սթասիօնա կիտիպ, Սոֆիատան կիթմիշ օլան Մ. Իսթանպուլօֆ իլէ Մ. Թօնչէֆի իսթիգպալ իթմիշ տիր։

Մ. Իսթանպուլօֆ վակօնտան էնտիքտէ, բրէնս Ֆէրտինանտ իւզէրինէ եիւրիւեիւպ տէրաղուշ իթմիշ տիր։

Պատէհու բրէնս Ֆէրտինանտ, Մ. Իսթանպուլօֆ իլէ քէնարի արապասընա օթուրարագ պէլէտիեէ բէեիսի Տիմիթրօֆուն խանէսինէ կիթմիշլէր, վէ բրէնս օրատա Մ. Իսթանպուլօֆուն շէրէֆինէ 60 մէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տուր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէլկրատտան նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ԹԷԼԵԳՐԱՖ

Լոնտրա 27 մարտ

Մ. Ճոն Պրայթ վէֆաթ իթմիշ տիր։

(Միւթէվէֆայի միւմայիլէյհ Ինկիլիզ մէշահիրի բիճալը «նիեասիեէ վէ իլմիեէսինտէն օլուպ, վագթիլէ մէճլիսի մէպուսանտէ աղա պուլունմուշ տուր։)

Բարիզ 27 մարտ

Ինկիլթէրա դրալիցասը իլէ Իսբանիա դրալիցասը պէյնինտէ իճրա օլունաճագ օլան միւլագաթ, պու կիւն Սէն Սէպաստիէնտէ վուգու պուլմուշ վէ զաեէթ միւվալաթքեարանէ օլմուշ տուր։

Բարիզ 27 մարտ

Մէքսիգոտան կելէն պիր թելեկրաֆա կէօրէ, պիր սէյեահ վաբորու, Շաբլա կէօլիւնտէ զարդ օլուպ, շիմիեէ գատար 50 եի միւթէճավիզ նաաշ չէգարբլմշ տուր։

(Պուէ-ոբո Բէյկրոֆլը)

Պէլկրատ 24 մարտ

Գրալ Միլան տիւն ագշամ պուրաեա վասըլ օլուպ, վասի հէյեէթի իլէ վիւքէլա թարաֆընտան սթասիօնտա գապուլ օլունմուշ տուր։

Պէլկրատ 25 մարտ

Գրալ պիրինճի Ալէքսանտրըն գարիպէն Զար հաղրէթլէրինէ վիզիթա վիրէճէկլինէ տաեիր օլան շաեիա, մէնպար բէսմիտէն թէէյեիտ օլունմամըշ տուր։

Բէզալիք, դրալիցա Նաթալինին 3 հաֆթատան Սըրպիա վէ եա Բէշթաեա կելմէք նիեէթինտէ պուլունտուղունա, վէ տախիլիեէ նաղբրը թաուշանովիչին պու մատտէ հագդընտա Ռուսիա հիւքիւմէթի իլէ միւզաքէրէեէ կիրիշմիշ օլտուղու տաեիր օլան շաեիա տախի թէէզիպ օլունուեօր։

Սոֆիա 25 մարտ

Աժանս Բիւթէր, 300 նէֆէր կէնճ գուլկարլարըն, քէնարխինի մուհաֆաղա իշլուն, պիր հէյեէթի մուհաֆըզէյի ասքէրիեէ թէշքիլ իթմէքլիկի, բրէնս Ֆէրտինանտա թէքլիֆ իթմիշ օլտուգլարը հավատինէ նիմ բէսմի սուրէթտէ թէքզիպ իթմիշ տիր։

Վիէննա 25 մարտ

Սըրպիա մալիեէ նաղբրընն անդարիպ Պէրլինէ կիտէրէք, շէհրի մէզքիւր մէհաֆիլի մալիեէսի իլէ իհտասը միւնասէպաթ իտէճէկի թէէմին օլունուեօր։

Բարիզ 25 մարտ

1876 սէնէյի մալիեէսի հիսապաթը գաթիյեէսի միւզաքէրաթը էնանարընտա, մէճլիսի մէպուսան, օլ զէմանքի մալիեէ նաղբրը 76 սէնէսինտէ մէճլիսի մէպուսանտէն մէեզունյեէթ իսթիհսալ իթմէքսիզին Տօն Դարլօս իլէ մաեէթինի Բոտան Գուլէյնա նագլ իշլուն, անլէրին թահթը էմնինտէ խուսուսի պիր թրէն վագ իթմիշ օլտուղու ճիհէթլէ, նաղբրը միւմաիլէյհին թահթը մուհաքէմէեէ ալընմասը հագդընտա, Մ. Ֆօքսուն թէքլիֆինի գապուլ իթմիշ տիր։

Բարիզ 25 մարտ

Հէյեէթի վիւքէլա միեանընտա պիր իխթիլաֆ պուլունտուղը հագդընտա տէվերան իտէն շայեա, Սէնէտ զաղէթասը թարաֆընտան թէքզիպ օլունմուշ տուր։

Ժէնէրալ Գուլանժէ, տիւն, Տիւբան լոգանթասընընա տօսթլարընտան պիր խայլիսի իլէ թաամ իթտիկի էնատէ իւզէրինէ պիր ֆէնալըգ կելմիշ օլմաղլէ, խանէսինէ նագլ օլունմուշ տուր։ քէյֆսիզլիկի աղըր տէեիլ տիր։

(Բարիզտէն վարիա օլան խուսուսի խապէրլէրէ կէօրէ, Ժէնէրալ Գուլանժէնին նամիզաճլըղընն սէպէպի նէ օլտուղու հէնուզ քիմսէ պիլմէեօր։ պաղրլարը մուսմաիլէյհ զիեատէ թաամ իթմիշ օլմասը իշին հաղիմսիզլիկէ ուղրամըշ, վէ տիկէրլէրինին դավլինճէ, պէեին էնմէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տուր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէլկրատտան նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ԹԱՐԻՃԻԾՆԷ

ՍԸՐԳԻՈՒ ՎԷ ԳԱՐԱՏԱՂ

Պէլկրատտան կելէն խապէրլէրէ կէօրէ, Դարատաղ բրէնսի բրէնս Նիգոլա, ապրիլ նիհայեէթինտէ կէնճ գրալ պիրինճի Ալէքսանտրը զիեարէթ իշին Պէլկրատա կիտէճէկլինի, Սըրպ վասի հէյեէթինէ պէեան իթմիշ, վէ պու թէքլիֆի մուճիպի մահզուզեեէթ օլմուշ տուր։

Պէլկրատըն նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ՊՈՒԼԿԱՐԻՈԹԱՆ

Ֆիլիպէտէն մարտ 25 թարիխի իլէ իշար օլունմուշ տուր։

Բրէնս Ֆէրտինանտ տիւն սթասիօնա կիտիպ, Սոֆիատան կիթմիշ օլան Մ. Իսթանպուլօֆ իլէ Մ. Թօնչէֆի իսթիգպալ իթմիշ տիր։

Մ. Իսթանպուլօֆ վակօնտան էնտիքտէ, բրէնս Ֆէրտինանտ իւզէրինէ եիւրիւեիւպ տէրաղուշ իթմիշ տիր։

Պատէհու բրէնս Ֆէրտինանտ, Մ. Իսթանպուլօֆ իլէ քէնարի արապասընա օթուրարագ պէլէտիեէ բէեիսի Տիմիթրօֆուն խանէսինէ կիթմիշլէր, վէ բրէնս օրատա Մ. Իսթանպուլօֆուն շէրէֆինէ 60 մէսի օլմուշ օլտուղու պէեան օլունուեօր։)

Բօմա 25 մարտ

Մ. Գրիսբի տիւն նամիզաճ օլտուղու ճիհէթլէ, հէյեէթի տիրլօմաթիկըյեէեի գապուլ իտէմէմիշտիր։

Բօմա 25 մարտ

Մ. Ինպրիանինին մէճլիսի մէպուսանա ինթիխապը ճիհէթի իլէ, Օբրինոնէ զաղէթասը շու վէճհէլէ պէեանը էֆքեար իթմիշ տիր։

«Պու զաթ, իթթիֆաղը միւսէլլէսէ շէտիտ տիւշման վէ Ֆրանսա եա տօսթ օլտուղու, վէ Իթալիատա հիւքմֆէրմա օլան պուհրանա նիհաեէթ վերիլէճէկի անտէն իւմիտ օլունտուղու իշին, Ֆարի շէհրի պու զաթը ինթիխապ բէք գաթի պիր ֆէքիրի կէօսթէրմէզ։ լաքին սադընալըմքի, Ֆարինին էսէրինէ սիւլիք իտէնլէր պուլունմասըն, գիրա օ հալտէ, միլլէթին խոթիգլալը մանէվիսի վէ հայսիեէթի մահվ օլաճագ տըր։»

Բօմա 24 մարտ

Զըդան ճիւմաա կիւնիւ, մէճլիսի մէպուսանտէ վուգու պուլան նամուս հաատիսէսինտէն տօլաեը, պու կիւն էօյլէտէն սոնրա, հարպիեէ միւսթէշարը ժէնէրալ Դօրվէթօ իլէ մէպուս Գավալօթի պէյնինտէ դըլըճ իլէ պիր տուվէլլո վուգու պուլարագ ժէնէրալ Դօրվէթօ եիւզիւնտէն վէ գօլունտան մէճրուհ օլմուշ։ լաքին Մ. Գավալօթիեէ հիչ պիր շէյ տօգունմամըշ տուր։ Ժէնէրալ Դօրվէթօնըն ճէրիհալարը էհէմմիեէթսիզ տիր։

Պէլկրատտան նիմ բէսմի զաղէթալարը, պու միւնասէպէթլէ պէնտլէր եազարագ, Սըրպիա իլէ Գարատաղ միեանընտա թագվիյեէյի իրթիսաթը տօսթանէ լիւզումընտան պահս իթմիշլէր տիր։

ՌՈՒՍԻԱ ՊԱՀԻԵԷՍԻ

Ինդէբանդոս Պէլ զաղէթասընընն Բէթէրսպուրկտան ալտըղը մալումաթա կէօրէ, Լոնտրա գապիտէսի Ինկիլիզ գուվվէյի պահրիեէսինի քիւլլիեէթլէ թէզիեա իշին իթթիխազ իթտիկի թէտտպիրի միւթէսավվէրէսի իւզէրինէ, Ռուսիա հիւքիւմէթի տէ, օլ նիսպէթլէ գուվվէյի պահրիեէեի թէզիեա իշին, 120 միլեօն ռուբլիլիք պիր մէպլաղը ֆէվգէլատէ թախսիս իտէճէք իմիշ։

ԻՆԿԻԼԹԷՐԱ ՎԷ ՊԱԼԳԱՆ ՀԻՒՔԻՄԱԹԸ

Լ.ոնտրայի Սալիշպըրի թարաֆընտան Ինկիլթէրանըն Պէլկրատ վէ Պուքրէշ վէ Սոֆիա բօլիթիգա մէմուրլարընա, նէզդէլէրինտէ պուլունտուղլարը հիւքիւմէթլէրին խարճիեէ մէմուրլարընա մուհաֆաղայի ասաեիշի թավսիեէ իթմէք իւզրէ, թալիմաթ իթա օլունտուղու Լոնտրատան Բէշթա զաղէթալարընա իշար օլունմուշ տուր։

ԳՐԱԼ ՄԻԼԱՆԸՆ ՊԻՐ ՄԻԼԱԳԱԹԸ

Գրալ Միլան, թ-ոյհ զաղէթասընընն Պէրլին մուխպիրի իլէ պիր միւլագաթընտա, «էսքի բապուճ ատըլըր կիպի, թաճ ատըլմաղ» տէտիքտէն սոնրա, մանէշէթի միւնֆէրիտէեէ տուխուլէ քէնտիսինի մէճպուր իտէն միւշքիւլաթ հագդընտա բէք մուղլագ խղահաթա կիրիշմիշ, վէ քէնտի տիւեունաթընտան պահսլա, շու վէճհ իլէ տէմիշ տիր։

«Պագը զաղէթալար զանն իթմիշլէր տիր քի, պէն 60,000 ֆլօրին Պուտապէշթատա, վէ ինընն իբի միսլիտէ Վիէննատա պօրճում վարտը։ հագդաթը հալ շու տուր քի, կէչէն կիւն Պէլկրատտան միւֆարէգաթ իթտիկիմտէ, պօրճլարըմըն քեաֆֆէսի, Պուտապէշթատաքի դէօմէքճիմէ 78 ֆլօրին վէ Վիէննատաքի թէրզիմէտէ ճիւզ

... Խմբագրապետ,

Ձեր լրագրի ուրբաթ աւուր թուահամարի մէջ հրատարակուեցաւ «Տխուր Իրողութիւններ» խորագրով յօդուած մը, որ, ի մէջ այլոց, կը պարունակէր և մի քանի ծանր դիտողութիւններ Պ. Ադամեանի նկատմամբ։ Նորա՝ անձի և դերասանական արժանաւորութեան պաշտպանութիւնն ինձ չը պատկանելով, զանց կ՚առնում զայն։ սակայն թոյլատրուելիւն կը խնդրեմ պաշտպանելու մի ուրիշ կէտ, որ բոլորովին ինձ կը վերաբերի։

Յօդուածի մէջ յիշուած է թէ անհիմն են Ադամեանի մասին հաղորդուած կարծիքները եւ նորա կենսագրական գրքոյկը տղայական յերիւրանք մ՚է և չկը յայտարարէ ժողովրդեան չը հաւատալ անոր։

Մարդկային գրիչն սանձարձակ է. ինչպէս ուզէ այնպէս գրէ. ըստ քըմայ կրնայ բարձրացնել կամ ստորնացնել մի և նոյն դէպքն։ Սակայն ուղղախոհ և յարգելի գրիչն ամեն պարագայի մէջ պարտի ունենալ իւր հիմնաւոր և բացայայտ փաստերը։ «Տղայական» և «անճիշդ» կարելի է համարել այնպիսի գրքուածքն որ ինքնահնար է և հեռաւորաբար արդիւնք խաբեբայութեան, մինչդեռ Պ. Ադամեանի կենսագրական գրքոյկի փաստերն առնրուած են Ռուսաց մեծագոյն լրագիներէն և նոցա արուեստի և թատերական հանդէսներէն։ Չը կարծեմ թէ Ռուսաց նման ազգամոլ հասարակութիւնն յանձն առնուր ի սէր Հայութեան յայտարարելու թէ՝ «Ադամեան Ռուսական դերերու մէջ անգամ կը գերազանցէ Ռուսաց ամենամեծ դերասանն»։ կենսագրական գրքոյկի մէջ փաստերն յառաջ բերուած են թուահամարներով և ամսաթիւերով, հետեւաբար նորա ստութիւնն ապացուցանելու համար, նախ հերքելու է և փաստի մը ճշդութիւնն։ Իսկ եթէ Ռուսական ամբողջ մամուլի կարծիքն անարժէք կը համարուի, ապա ուրեմն հարկ է լռել։

Անտարակուսելի է թէ կայ անձ մը, որ այս մասին կը պղտորէ հասարակութեան միտքը. ժողովրդեան մէջ յայտարարելով թէ դոքա ամենը սուտ բաներ են. փոխանակ միտքը պղտորելու, կը հրաւիրենք այդ անձն, այն է Պ. Գ. Նիկողոսեան, որ մամուլի մէջ ապացուցանէ գրքոյկի ո և է փաստի մը անճշդութիւնն։

Գ. ՏՕՆԱԳԵՏԵԱՆ

Եվվէլա շունու իշար իսէրիդ քի, Պ. Ադամեան պուրատա օեունճուլուղա պաշլատրդը զէման, զանն օլունտուղունա կէօրէ, Գ. Տօնապետեան, եա Տիեարպէքիրտէ վէ եախօտ Թրապզնտա, անճագ պիր դաչ եաշընտա օլարագ, եա վալիտէսինին եանընտա օյնամագտա, վէ եախօտ պիր մէքթէպտէ կիսիպ քերական օգուտմագտա իքէն, պիզ իսէ, իւք տէֆա չէնանէա չըդարդը կիւնտէն թա 1879 սէնէսինտէ Թիֆլիսէ կիթտիկի կիւնէ գատար պիղզաթ կէօրմէքտէ վէ թանըմագտա պուլունմուշուղ տուր։

Գ. Տօնապետեանը շիմտիկէ տէկին Լազարդ Լարընտան բէք աշիքեար սուրէթտէ անլաշըլմագտա տուր քի, Գ. Ադամեան հագդընտա եաղարդը մալումատները քեաֆֆէսինի, եա քէնտինտէն ալմըշ տուր, վէ եախօտ զիքրինի կէչտիկի պագը Ռուս զաղէթալարընտան թօրլամըշ տուր։

Էկէրչի Պ. Տօնապետեան, կիւեա քէնտիսի, միւմանիլէյհի, թա էվվէլինտէն թանըմագտա տուր կիպի պիր եօլ թուտմագսըզը, վէ քէնտի կիպի պիր տէլիգանլընը չէհատէթիմատ պիր զաթ տուր մագամնտա էհէմմիյէթ վերմէքսիզին, անճագ էշիթտիկինի սէյլէմէքտէ տիր եօլունտա սատէ պիր լիսան իսթիմալիլէմիշ օլսա իտի, մէսուլիյէթ թահթընտա պուլունմազ իտի։ Հալպուքի էջյլէ եաբմանըզ, իլլա, կիւեա քէնտի պիղզաթ պիլմէքտէ տիր, հէր ոչ յէտիկինին պիր էհէմմիյէթի վար տըր, վէ պինտէն ալէյհ հէր քէս ինանտագ տըր կիպի պիր թարիդ թութմուշ օլտուղունտան, պիթթապի, օլ պապտէ հէր եազտըղընտա պիր չօճուղլուգ հիւքմ իթմէքտէ տիր։

Պ. Տօնապետեանը էն պիւեիւք չօճուգճա պիր իտտիա վէ պիր իթիգատը չու տուր քի, Ռուսիատա չըգան պիր գաչ Ռուս զաղէթալարը, Պ. Ադամեանը մէտհ իտէրէք կէօյլէրէ գատար չըգարմըշլար իմիշ, վէ հալիյլէ պունլարտա միւպալաղաեը իրթիքատ իթմէկլէր իմիշ, տիմէք տիր քի եազարգլարը տօղրու իմիշ։

Ղարիպի շունտա տըր քի, Գ. Տօնապետեան, Պ. Ադամեանը, պուրատա, օն պէշ սէնէ գատար, սայիր ուսթալար մայէթինտէ ագթէօրլիք իթտիքտէն սօնրա, 1879 տա Թիֆլիսէ կիթտիկինի, վէ օրատա տախի իւչ սէնէ ագթէօրլիք իթտիկինի պիլտիկի վէ պիլտիրտիկի հալտէ, նէ պուրատաքի զաղէթալարտան, վէ նէտտէ Թիֆլիստէքի Հայ զաղէթալարընտան, հիւսնի չէհատէթէ տայիր հիչ պիր միսալ կէթիրմէկիպտէ, անճագ պիր գաչ Ռուս զաղէթալարընը եազարգլարընը, վէ անլէրտէնտէ անճագ քէնտի պէկէնտիքլէրինի պէհան իյլէմիշ տիր։

Պունտան տա զարիպի վար տըր. Պ. Տօնապետեանը քէնտի իգրարընա կէօրէ, Պ. Ադամեան, Թիֆլիստէ իւչ սէնէ գալտրդտան սօնրա Ռուսիանը իչերուլէրինէ կէչմիշ, վէ թա Մօսգուատա վէ Սէն-Բէթերպուրկա գատարտա կիթմիշ, չօգ մահէլլէր տօղաշմը, իճրայի հիւնէրլէր իյլէմիշ, վէ չօգ զաղէթալարտան տա չօգ սէնալէր իշիթմիշ, վէ էն սօնրատա Օտէսատա կէլմիշ, վէ էվվէլա էն ատի պիր թէաթրօտա իճրայի հիւնէր իթմիշ, վէ օրատա չըգան Նովորոսիսկի Թէլէկրաֆ նամ պիր զաղէթանըն եազարգլարընը, քէնտի ըիսալէսինտէ, սայիր զաղէթալարտան չօգ զիեատէ էհէմմիյէթ վիրէրէք, թա պաշտա տէրճ ու պէհան իյլէմիշ տիր։

Շունու տախի ունութմատեզ իշարա քի, Պ. Ադամեան, հէր տօղաշըղը մահէլլէրտէ, օյնատըղը օեունլարը էրմէնիճէ օլարագ օյնամըշ, վէ Ռուս զաղէթալարըտա, պիր լուղէթ պիլէ էրմէնիճէ պիլմէտիքլէրի հալտէ, օլ սէօյլէտիկի մէտհ ու սէնալէրի եազմըշլար տըր։

(ՏԷՎԱՏ)

ԹԷՔԻՐԴԱՂԸՆԴԱՆ ՄԷԹՈՒՂԱՐ

ԳԷՐ. ՀՄԱՅԵԱԿ ՍՐԲԱԶԱՆ ԵՒ ՌՈՏՈՍԹՈՅԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ

Ոչ մէկ եկեղեցական իւր ի Ռոտոսթոյ ներկայութեան ժամանակ, — և այն՝ այնչափ կարճ միջոցի մէջ — չէ գտած բնաւ այնքան ժողովրդականութիւն, որչափ կը գտնէ այժմ Գեր. Հմայեակ Սրբազան, որ լիովին կ՚արդարացնէ իւր վրայ դրուած յոյսերն, և կը համապատասխանէ այն բարի համբաւին՝ զոր Նորին Գերապատուութիւն կը վայելէ իբրեւ բանիրուն, կենսազգաց, պարտաճանաչ ընտիր եկեղեցական մը։

Այն ընտիր ու փայլուն յատկութիւններն, — խմաստութիւն, աղդասիրութիւն, գործունէութիւն, — որոնք օժտեալ է Սրբազանն, շատ շատ շահեցուցին իրեն Ռոտոսթոյի Հայ ժողովրդեան համակրութիւնն, որ ինչպէս յայտ է՝ արժանաւոր պաշտօնէի մի միայն բաժինն է։ Ժողովրդեան ոգւոյն տիրելու գաղտնիքն, զոր շատ քիչեր միայն գիտեն, աւա՛ղ, անոր ճշմարիտ շահուց անձնուէր ծառայելուն մէջն է։ Գեր. Հմայեակ Սրբազան, իբրև ճշմարիտ եկեղեցական մը, ինչպէս ամէն տեղ, նոյնպէս ի Ռոտոսթոյ, ժողովրդեան շահուն մէջ կը փնտռէ լոկ իւր փառքն, և յայսմ կը յաջողի նա աւելի քան ո՛և է եկեղեցական, որ ի Ռոտոսթոյ եկած է։

Այս համակրութիւնն, — սրտաբուխ ու անկեղծ համակրութիւն, — առ Գեր. Հմայեակ Սրբազան, ունի իւր օրինաւոր պատճառն, ինչպէս ունէին իրենց օրինաւոր պատճառներն այլոց անժողովրդականութիւնն ու անսիրելիութիւնն։ Գեր. Հմայեակ Սրբազան ո՞ւ է պարտաճանաչ եկեղեցականի չափ, գիտակցութիւն ունի իւր պարտականութեանց հանդէպ հօտին, և ահա իւր այս պարտաճանաչութիւնն իսկ է որ իրեն ետուէն ընդ քարշ կ՚ածէ Ռոտոսթոյի բովանդակ հայ ժողովուրդն, որ՝ աւելորդ է ըսել, պէտք ունէր իրեն նման բանիրուն եկեղեցականի մը։ Ժողովրդեան և իւր հովուին միջեւ այս փոխադարձ սիրոյին համերաշխութիւնն՝ ամէն տեղէ աւելի ի Ռոտոսթոյ անհրաժեշտ պէտք մ՚է, խաղաղութիւն ու հանդարտութիւն ունենալու համար։ Գեր. Հմայեակ Սրբազան զդալով կամ տրդէն իսկ գիտնալով ու ճանչնալով այդ անհրաժեշտ պէտքն՝ այդպիսի ուղիղ ընթացքի մը կը հետեւի իւր բոլոր գործոց մէջ, որք իւր խնամոց ու անօրինութեան կը կարօտին։ Ուստի և բովանդակ ժողովուրդն այսօր կը նկատէ զԳեր. Հմայեակ Եր Առաջնորդն կամ Հովիւն՝ որ ի սէր մի քանի ռնդանց չթողուր զինքն ու սրբոտագին կը համակրի իրեն։

Եւ ի՞նչպէս համակրելի չլինի Առաջնորդ մը երբ անոր բոլոր գործերն ու ջանքերն կէտ նպատակի ունին միմիայն ժողովրդեան բարէն։ Կարելի՞ է բնաւ ժողովրդականութիւն՝ առանց հանրօգուտ գործունէութեան։ Այս տեսութեամբ անարդար է ոմանց այն գանգատն թէ՝ Ռոտոսթոյի ժողովուրդն եկեղեցականի յարգ չդիտէ։ Կը սխալին այդ վճիռն արձակողներն, ո, ընդ որ լինին անոնք, եկեղեցական կամ ոչ-եկեղեցական։

Երբ Աղգային բարում դեռեւեր ու բաղմագոյն շահեր իրենց գոհացումն ու պաշտպանութիւնն չեն գտներ յորմէ որ անկէ, ի՞նչ իրաւամբ կը պահանջուի որ ընդդիմադիր պաշտպանուի ու համակրելի լինի։ Զէ՞ մի որ մարդ պէտք է ցանք քաղելու համար։

Գեր. Հմայեակ Սրբազան կատարեալ իրաւունք ստացած է այն անհուն համակրութեան որով շրջապատեալ է Նորին Գերապատուութիւն։ Նա կը ցանէ և կը քաղէ։ Արդարեւ հիացման ու շնորհակալեաց արժանի է Նորին Գերապատուութեան գործունէութիւնն՝ որով մեր անկերպարան Աղգ. վիճակին մէջ կարգ ու կանոն կը հաստատէ, և օրինաց նկատմամբ պատկառանք կը ներշնչէ։

Աղգ. օրինաց գործադրութեան համար Գեր. Հմայեակ Սրբազանի ցոյց տուած եռանդն՝ ինքնին արժանի է սրտագին շնորհակալեաց, վասն զի մեր հաստատ համոզումն այն է՝ Ռոտոսթոյի Աղգ. Ներկայացուցչաց ու անպատասխանատուներ վիճակն չէր կրնար գոյութիւն ունենալ, եթէ Աղգային օրէնք գործադրուէին, ու այսպէս Աղգային իշխանութիւնն պահէր իւր պատկառանքն։ Այո՛, երբ խղճահար գործադրութեամբ Օրէնքի՝ Աղգ. իշխանութեան ապահովուէր իւր աղդեցութիւնն, մեր Աղգ. վիճակն շատ աւելի լաւ կը լինէր քան թէ որ է այժմ, — թոհ և բոհ մը կատարեալ, — յորում կարգ ու կանոն դնելու համար այնքան չարաչար կը տքնի անխոնջ ու ժողովրդասէր Հովիւ մը։

Շատ ուրախ եմք սակայն յանուցանելով որ Գեր. Հմայեակ Սրբազանի այս ուղղութեամբ տարած ջանքերն ապարդիւն չեն մնացած, և կրցած է բաղդատաբար քիչ ժամանակի մէջ այնքան էրգ կատարել, որչափ չպիտի կրնային ընել ի Ռոտոսթոյ եկող բազում եկեղեցականներ ամբողջ տարուան մը մէջ։

Արդեօք ի՞նչ ըրաւ Գեր. Հմայեակ այսքան ժողովրդականութիւն շահելու համար։ Ասոր պատասխանն պարզ է։ Նա գործեց իրբեւ պարտաճանաչ եկեղեցական մը։ Նախ՝ եկեղեցիէն և Աղգէն պաղած ժողովուրդն ընտիր ու հոգելից քարոզներով՝ Ժողովց ի փորոյ եկեղեցւոյ, երկրորդ՝ ճարտար ու նաեւ վարչագիտութեամբ՝ կառավարութեան մօտ բարձրացոյց Աղգին արժանապատուութիւնն, որ չափազանց անկեալ էր։ Երրորդ՝ կրօնական կրքերն վառը ի չտեսմարդոց իրեն յատուկ վարպետութեամբ, և այսպէս ապահովից մինչեւ մեկ տասիճան Աղգային մարմնոյ համերաշխ գործունէութիւնն, բան մը՝ որ ի սպառ բացակայ էր մեր Աղգ. մարմնոյ մէջ։ Այո՛, երբ այլ իրենց անձնական շահերն կը փնտռէին այս ու այն կուսակցութեան պաշտպանութեան մէջ, և այսպէս պատճառ կ՚ըլլային ներքին կռիւներու ու յուզմանց, Գեր. Հմայեակ Սրբազան, իւր պարծանքն փնտռեց ժողովրդեան խաղաղութեան մէջ, և առ այս՝ ի միաբանութիւն ու խաղաղութիւն յորդորեց իրարու դէմ ատելութեամբ վառուած երեւելի անձերն, և այսպէս յաջողեցաւ մեր Աղգ. վարչութեան մեքենային գործողութիւններն խափանող էր էրգնկղռեանն, — անմիաբանութեան ծնող կուսակցական կիրքն, — մարել քիչ ու շատ։ Ռոտոսթոյի մէջ, ուր կուսակցութիւնք այնքան կաղմակերպեալ վիճակ մ՚ունին, մեծ բան մ՚է ամեն պարագայի մէջ այսքան յաջողութիւն գտնել՝ այնքան կարճ միջոցի մէջ։ Ուրեմն կը շնորհաւորեմք այս փայլուն յաջողութեան տէրն։

Մինչեւ ցարդ սակայն նախապատրաստական աշխատութիւնք էին Գեր. Հմայեակ Սրբազանի ըղբաղմունք, — ժողովոյ կազմութիւն, և անանց արդիւնաւոր գործունէութիւնն ապահովելու համար բան և յորդոր առ որս անկ է։ Այս աշխատութեանց լրացումն ի գոհութիւն ամենեցուն՝ մեծ յոյս կուտայ մեզ թէ Նորին Գերապատուութիւնն իւր ուշադրութիւն պիտի դարձնէ մեր Աղգ. Վարժարանաց վիճակին վրայ, որ ինչպէս յայտ է իրրեւ անիշխանութեան ու ապօրինութեան մէջ դտնուած բան մը, կարօտ է լուրջ ինամոց, մանաւանդ երբ ամէն կողմէ դիտողութիւնք ու քննադատութիւնք անպակաս են այս մասին։ Ուստի կ՚սպասեմք որ Նորին Գերապատուութիւն ժամանակ գտնէ իւր ծանրածանր զբաղմանց մէջ, զբաղիլ նաեւ այս խնդրով, որ անշուշտ մեծագոյն ուշադրութեան արժանի է, իրրեւ կենսական խնդիր մը Աղգին ներկայի և ապագայի համար։

ՀԱՅ ՄՐ.

10 Մարտ 1889, Ռոտոսթոյ

• • •

ՐԷԺԻ

Միւէլլիֆ,

Ռէժի իտարէսի չէհրիմիզտէ թէհսիսաթընտան պէրու, էօյլէ պիր մէսլէքտէ պուլունմուշ տուր քի, էհլի զիւրա իլէ պիւթիւն էհալիսի քէնտուսինտէն պիւսպիւթիւն սօղութմուշ, վէ անըն ատավէթինի տավէթ իթմիշ տիր։ Պու հալին պագասը, եանի չէհրիմիզ Ռէժի իտարէսինին քէնտի սապրդ մէսլէքինտէ տէվամը, թէքֆուրատը էհալիսինին վէ պիլիսասա էրմէնիլէրին պիր թազըմ մատտի դամարլար իլէ հէր ան էսվագ վէ մէյտանլարտա վուգու պուլան դավզա վէ նիզատան ազատէ օլմուեաճագլարը տիմէք օլուեօր։ Լաքին պիզ պու եօլատա դարիպէն օլաճագ պիր իսլահաթատան իւմիտիմիզ գաթ իմմէսիյիզ տիր։ Պու իսլահաթընէ եօլտա օլմասը լազըմ կէլիր օլտուղունու պէհանտէն էվվէլ, Ռէժինին դօլճուլարը թարաֆընտան վուգուա կէլէն պիր խայլի ուշդունտուղ հալլէր իլէ, պիր գաչ թէլէֆաթ վէ մէճրուհաթ վագաալարընը նագլ իյլէեէլիմ։

Թարիխտէն թահմինէն պէշ սէնէ մուգատտէմ՝ Ռէժի գօլճուլարը նիզամէն սիլահ վէ ալէաթը ճարիհանընը խաթիմալինտէն մէնն օլմուշլար իքէն, թարլալար իչինտէ պիր էրմէնի ֆտելիգանլըօրընը վագրուպ թէլէֆ իմմիշլէր տիր։ Եինէ Ռէշիթմալճի թագիր օլուանն մահկլլտէ, Ռէժի գօլճուլարը իլէ էրմէնի տելիգանլարը միեանէ սինտէ վուգու պուլան պիր արպէտատէ, մահիր պիր տելիգանլընն պիր էլի գըլըճլան վուգուշմուշ տուր քի, պու եիւզտէն պիր խայլի զարար վէ զիեան կէօրտիւքտէն մատտա, սագաթ գարմըշ տըր։ Էկէր սայ քի հէր կիւն չէհրիմիզ իչինտէ վէ եախօտ քէնարլարընտա վուգու պուլան վէ ուէրէ հիւքմիւնէ կիրմիշ օլան չու Ռէժի գօլճուլար իլէ էհալի արասընտա վուգու պուլան գավզա վէ արպէտալարը մուխթատարէն պիլէ նագլ իմմէք իսթէր խսէք, հիչ շիւբհէ եօղտուր քի, պիր գաչ կիւնլիւք Մանզումէնին պիւթիւն սիւթունլէրի էքթիֆա իմմէք։

Պէնտէլէրի պու էսէֆամիզ վագաալարընն թաֆսիլաթընտան սարֆը նազար իլէ, եալընըզ էն էլզեմ նօգթալարընը թաֆսիր իտէճէկիմ։

Զէնտ կիւն մուգատտէմ եինէ չէհրիմիզ Ս ուրբ Խաչ մահէլլէսինտէ գօլճուլար վէ էրմէնի տելիգանլըլար պէյնինտէ պիր գըլըճ վէ բէվօլվէր Դ-ոորէդէ վուգու պուլմուշ տուր քի, պիր իքի տելիգանլը էրմէնիլէրին աղըր սուրէթտէ ճէրհ օլմալարընը սէպէպ օլմուշ տուր։ Պու արպէտատա էրմէնի տելիգանլըլարն հիչ պիր գաղահաթը օլմամըշ տըր։ անճագ օնլարտան իքի քիչի ճէրհ օլուպ, Տէրսաատէթ խասթախանէլէրինտէ թէտավի օլմաղա մէճպուր ալմուշլար տըր։

Ղարիպ եէրի շուրասը տըր քի, գօլճու գավզալարընն իչինտէ զարարտիտէ օլուպ, հէր էրմէնիլէր օլատուգլարը հալտէ, եինէ օնլար մէսուլ թութուլմագտա տըր։

Ճէհրին իչինտէ, հիչ պիր միւնասէպէթլէ ժանտարմա վէ բոլիս թարաֆընտան «Ը-Ն-Ի» խսթիմալի կէօրիւլմէզ իքէն, գօլճուլար թարաֆընտան գըլըճ վէ բէվօլվէրին գուլլանըլմասը, ճապա ճայիզ օլը՞ր մու։ Հիւքիւմէթ հիչ պիր միւնասէպէթլէ ալէաթը ճարիհէնին չէհրիմիզտէ խսթիմալինի ճայիզ վէ լազըմ կէօրմէտիկի հալտէ Ռէժի գօլճուլարընն Ա-Ղ-Ա-Ն-Ի-Ն-Ի-Ն-Ի

մամը, վէ Բէժի հագզընտա լաղըմ կէլէն եէրէտե իշթիքեա իթմէմիշլէր իսէտե, պու ինսանիյեէթլիկէ գարշը պէօյլէ ույզունսուղ վագտալարընա տէվամը տախի, չէհրիմիզ Բէժի իտարէսինին էօյլէ ֆիւթուրսուզ տուրմալարընա տախի բէք չէրէֆ վիրմէզ։

* * *

1889 Մարտ 13 Թէքիրտաղ

Խմբագիր,

Մասնաժողովս կուգայ երկրորդ անգամ հրապարակաւ իւր ջերմ շնորհակալութիւն յայտնել ստորև հրատարակուած նուիրատու անձանց, նա եւս Գեր. Գրիգորիս Եպիսկոպոս Ալաթճիեանի որ այս կիւրակէ երեկոյ քարոզ խօսելով և տեսնելով Ս. Եկեղեցւոյս խեղճ վիճակը սիրայօժար խօստացաւ իւր աջակցութիւնն նուիրել հանգանակութեան գործին, նաեւ շնորհակալութիւն Մեծ. Գրիգոր էֆ. Մելիտոսեանի որ Ս. Եկեղեցւոյս ճարտարապետութիւնն ձրիապէս ստանձած էր՝ այս անգամ եւս խօստացաւ հանգանակութեան ա՝ ջակցելու։

Մասնաժողովս լիայոյս է՝ որ բարեսէր ազգայինք պիտի փութան իւրեանց յօժարակամ նպաստիւքն քաջալերել զմեզ, որոյ վասն կանխաւ յայտնելով մեր շնորհակալիքն։

Մնամք յարգանօք

Ի դիմաց Շինութեան Մասնաժողովոյ Սամ. Նոր Թաղի Գլխադիր Ս. Յակոբ Եկեղեցւոյ

Ատենադպիր Ատենապետ

Գ. Քալֆֆեան Մ. Կ. Աւետեան

14 Մարտ 1889

ՑՈՒՑԱԿ Բ.

Մեծ. Տեարք,

Եգիպտաբնակ Ազգ. Ն. Մկրտիչեան Եղբարք	540
Պօղոս Աստուածիեան	500
Վարդան Բըլըճի պաշի	200
Ա. և Ռ. Մանուկեան	216
Դէորգ Թօփալեան	120
Կուռնիկ Համամճիեան	108
Գրիգոր Արապեան	108
Կարապետ Բուլճիեան	108
Երեւում Բաբաղեան	108
Յ. և Մ. Կարաքեան	100
Ա. Փ. Խօրասանճեան	100
Ոմն	108
Միհրան Սեթեան	108
Ստեփան Կէվրէկեան	100
Յարութիւն Անտանեան	100
Նասիպ Ճէղվէճեան	50
Ոմն	60
Մանուկ Վարդանեան	40
Թորոս Մկրտիչեան	30
Ենովք Բուլճիեան	30
Դանիէլ Գրիգորեան	20
Մկրտիչ Մելքոնեան	20
Խաչատուր Միքայէլեան	20
Տիրան Զիլճիեան	20
Մ. Բարմաքսըզեան	20
Ս. Սարգիսեան	20
Ա. Քրիստեան	20
Յ. Սրմաքէշեան	20
Յ. Դանիկեան	10
Գ. Թաթլըեան	10
Գ. Յովհաննէսեան	20
Ոմն	40
Կ. Բաբաղեան	40
Ոմն	20
Սէմէրճիեան Եղբարք	40
Մ. Հիւսէյինճիեան	20
Ոմն	40
»	20
Քերովբէ Զիլճիեան	30
Գրիգոր Ալչըճիեան	20
Մէսրովբ Հիւսէյինճեան	10
Պարգեւ Բաբաղեան	20
	3334
Ա. Ցուցակին գումարը	3082
	6416

ՄՈՒՀԱՔԻՄԷ

(Հասան աղանքն իֆատէսի)

(Ցէ՝նէ Նէ՝սէէդդէն գէ՝ըէ)

Պիղ թավուղը քէնտիսինէ թէսլիմ իթիքտէն սօնրա, աշաղըեա լինաիք. քէնտիսի տէ լինաի. թաւուղ խիւտամ ալաը տէսի. սօնրա անլասըգ քի, հայվանըն պաշընը գօբարըպ աթմըշ.

Պուրատա պիր թիւթսիւ եաղալըմ տէսի. պէն օղէմանէ գատար սէօզ սէօյլէմէեօրտում. թիւթսիւեիւ եաղտըքտան սօնրա, Հասան աղա աղզընտաքի ալթունը վէր տէսի. վէրտիմ. պունուն իւզէրինէ եարըն պու ալթունը պիր սարրաֆա կէօսթէրտիքտէն սօնրա պիղի Պաեազիտտէ թրանվայ մէվգբինտէքի գահվէտէ պուլ տէեիպ կիթտիլէր. պէն տէ իրթէսի կիւն ալթունու Ուն-գարանընտաքի սարրաֆ Օհան աղաեա կէօսթէրտիմ. Օհան աղա, պու բարա անթիգատը. 43 ղրուշ իտէր տէտի. պէնտէ ֆիրուխթ իթմէեէրէք Պաեազիտտէ թարիֆ իթտիքլէրի գահվէխանէտէ քէնտիլէրինէ վիրտիմ. օրատա հաճի Ալի էլիմտէն թութարագ, Ագսէրայտա Վալիտէ ճամիսինէ գատար կիթտիք. օրատա հաճի Ալի, հաճի Ահմէտ պիր սէօզ սէօյլէտի. հաճի Ահմէտ գալարը ըմին գարշը ճիհէթինէ կէչմէքլէ հաճի Ալի պէնի մէզգիւր ճամինին թէնհա պիր մահէլլինէ կէօթիւրէրէք տէտի քի,

—Պիղէ պէշի պիր եէրտէ իքի թանէ ալթընը լիւզումա վար. պու ալթունլարը վիրիր իսէնիզ, խանտա պուլունան օտատաքի սանտըգլարը իչինէ գօեուպ կէօրտիկիւն ալթունլարը թագսիմ իտէճէեիզ

Պէնտէ էվվելա արգատաշլարըմա սօրաեըմտա սօնրա վէրէեիմ տէտիկիմտէ,

—Էօյլէ իսէ սիզ պիզտէն եէնէ գօրգտը. սիզ խիւտտամը պիլմէեօր կիեէլիմիշ կէօմէքլէրինիզի վիրինիզ տէ օգուեալըմ, խիւտտամտէն գօրգմաեասընըզ, – տէտի։

Պունուն իւզէրինէ պիր ազ տիւշինտիքտէն սօնրա, մատամ քի օ ալթունլարը թագտիմ իտէճէկիզ, պիզտէ պէշի պիր եէրտէ ալթընլարը հաղը իտէրիզ. աղշամա կէլինիզ տէտիք։

Աղշամա կէլտի, կէօմէքլէրի վէրտիք. եէնէ պաղը շէյլեր տիւշինտիքտէն սօնրա, քէնտիսինէ պիզ պու շէյլէրտէն վազ կէչտիք, պիզիմ շիմտիեէ գատար սիզէ վերմիշ օլտուղումուզ բարալարը վէրինիզ տէտիք. պունա միւթեազըպ թիւթսիւ եաղտը. եէնէ զիհնիմիզ տէօնտիւ. պատէհու Բարմադ գաբուտա խաչիկին գահվէսինէ եարընը պիզի պուլունուզ տէտի. ֆէրտասը կիւնիւ քէնտիսինի Բարմադ գաբուտաքի մէզգիւր գահվէտէ պուլտուղումուզտա, տէտի քի։

—Հիչ պիր եէրինտէ սիեահտան մաատա ըէնկէ մէյեալ օլմաեան պիր գօչուն սիւրաթը լիւզումա վար տը. պու գօչու ալմաղ իսէնիզ պու գատար զահմէթ չէքիպ մէյտանա կէթիրմիշ օլտուղումուզ տէֆինէլէր եանար՝ տիմէսի իւզէրինէ Ֆաթիհէ կիտէրէք, տէտիկի կիսլի պիր գօչ ալտըգ, կէթիրտիք, մէզգիւր գահվէտէ քէնտիսինէ թէսլիմ իյլէտիկիմիզտէ, պէօյլէ պիր գօչըն գանընը տէֆինէեէ եաղմադ չայեան տը տէտի, ֆէրտասը՝ կիւնիւ պիզի պու գահվէտէ պուլունուզ տէեիպ կիթտի. ֆէրտասը կիւնիւ, եէնէ պու գահվէտէ պուլուշտուգ պիզի տէտի քի,

—Պու կիճէ գօչը քէսիպ, տէֆինէեի օտաեա ճէլպ իթտիք, լաքին շիմտի պիզէ . . . եաղընը պիր թասընն լիւզումի վար տը. պու թաս իլէ ալթընլարը թագսիմ իտէճէեիզ.

Պունուն իւզէրինէ պէն վէ Մէհմէտ աղա Պիթ բազարընա կիթտիք, պիր պօտուրըմտա պիր մուհաճիրտէ, էօյլէ պիր թաս պուլտուգ, միւշթերի օլտուղումուզտա, մուհաճիր սաթմամ ճէվապընը վէրտի. պիլ մէճպուրիեէ իւչ կիւնլիկինէ ըէհնին օլարագ, սաաթըմը պըրագարագ ալտըգ, կէթիրտիք հաճի Ալիեէ վիրտիք, հաճի Ալի պու էմնատէ պիզտէն 3 մէճիտիեէ իսթէտի վէրտիկիմիզտէ եարընը սաաթ 4½տա Պէեազիտտէ պիզի պուլուն տէտի, իրթէսի կիւնիւ պիզտէ մահալը մէզգիւրտէ պուլուշտուղումուզտա,

—Իչինիզտէ պիր մուհաճիր վէ պիր էրմէնի վար. պունլարընը գալպի ֆէսատա վարտըրընտան, էմիրլէր խանընտաքի օտատա սանտըգլարտա կէօրտիկիւն լիրալարը, վէ գօչու քէսիպ, պիզիմ էվվէ տավէթ իթտիկիմիզ տէֆինէեի Խիւտտամ ալըպ, գաֆի քիւֆէ կէօթիւրտի. (թէքբար քէլիմէլէրի ուզունճա սէօյլէեէրէք) գաֆի քիւֆէ կէօթիւրտի. տէտի։

Պիզ պունուն իւզէրինէ, պու գատար բտրա սարֆ իթտիք, քիւլ օլտուգ, չիմտի նէ՞ օլաճագ. տէտիկիմիզտէ,

(Ցէյօղլու պիտաեէթ մահքէմէոի ճէզա սէմուրիյեէթի ճանիպինէն)

(Պէյօղլու պիտաեէթ մահքէմէոի ճէզա սէմուրիյեէթի ճանիպինէն)

Եունան տէվլէթի թէպասընտան Եանի Քիրամարինին 306 թարիխլի վէ 87 նիւմէրօլու իլամմուճիպինճէ, Իթալիա տէվլէթի թէպասընտան վէ թիւճճարտէն Ճիվանի Բոտէսթաեա մահքիմինպիհ տէյլի օլան մալիւմէլ միդտար մէպալիղին իսթիֆասը զըմիրնտա, Իւսկիւտարտա Սիւլէյման աղա մահէլլէսինտէ Գարաճա Ահմէտ ճատտէսինտէ վազը 40 նիւմէրօ իլէ մուրագդամ օլուպ, էմնիյեէթ սանտըղը միտիրիեէթի պէհիյեէսի նամընա մէֆրուզ պուլունան պիր պապ տիւքքեանընն թարիխի իլան տան իթիպարէն 15 կիւն սօնրա պիլ մուզաեէտէ ֆիրսէխթընա թէշպիհս օլունաճաղը իլան օլունուր։ Ֆի 15 մարտ սէնէ 305

ՍԱՐԱՖԻՑԵԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Մարտ 17

Լսկ. Ռամ. տիւն ագ. գր. Գ. Ք	16-28
» » » էն եիւքսէք	16-29
» » » էն աշաղը	16-28
Պու սապահ աշըլըը . . .	16-29
Իսթիգ. տակ. տիւն գար Գ. Ք.	42-25
» » էն եիւքսէք	42-30
» » էն աշաղը	42-25
» » աշըլըը . .	42-28
Մըսըր միւթահհիւտ գար. .	–
Պու սապահ աշըլըը	–
Սէրի Ա. . . . . Գ. Ք.	27-30
» Բ.	15-30
» Գ.	16-28
Բուսէլի շըմէնտըֆէրի . . .	50-25
Ագճէ ֆայիզի	7-
Բաբօր, զուրուշ	–
Հէվալէսիզ »	10-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Դրէստի ժէնէրալ . . . Գ. Ք.	9- 2
Իսթանպօլ պանգասը	7-16
Սօսիէթէ ժէնէրալ	4-21
Թրամվայ . . . . . Գ. Ք.	4-70

ԱԳՃԷԼԷՐԻՆ ՖԻՆԱՓԸ

Օսմ. լիրասը 100 զուրուշտան	Ղշ. Փ.
Պէեազ Մէճիտիյէ ֆարգը .	108-26
Մէթալիք » .	101-
Պէշլիք » .	103-35
Ալթընըզ » .	103-10
Ինկիլիզ լիրասը	110-34
Ֆրանսըզ լիրասը	88-
Բօլ	91-10
Գրիմից ալթունու	51-10
Գարպօն գայմէսի	8-44
Ֆիորին, % 3 » » »	10-92-50
Ֆրանգ, % 3 » » »	22-90
Լօնտրա, 8 այ վատէ	110-25

— —

ԹԱՍՊԻՏԵԼ

	Ղրշ. Փ.
Իրի	7-30
Ուֆագ	8-20

ՏՕՔԹՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ

Մասնաւոր դարման

Գաղղիական ախտից, եւ ծնընդական գործարանաց։

Կալաթա, կամուրջին գլուխը, Թիւ 5։

ԻԼԱՆ

Սապրդ Մամուլուն սահիպ իմթիեազը Այվազեան էֆէնտի, Գալաթատա Բէնչէնպիհ-ազարընտա, Իբսի խանընտա պիր մաղազա քիւշատիյէ, նէֆիս զէյթուն եաղը, վէ էզիլ շարապ, վէ մաստիգա վէ էն ալեա ճինատէնտէ սապուն, վէ քէզալիք էնվայի նէֆիս գօնեագլար, վէ հաթթա ժօրժ Սալամոն գօնեաղը տախի կէթիրթմէքտէ պուլունտուղունտան, մէմնուն օլմալարընը արզու իտէն զաթլարընը Թէչրիֆլէրի իսթար վէ տավէթ օլունուր։

Պողչա ատասընտան պիր սէնէլիքտէն երկիրմի սէնէլիկէ գատար էսկի շարապլար իլէ, Դըզըրընը տախի Գումանտարիա Թէսմիեէ օլունան շարապլարը պուլունտուղունտան, լիւզումա պուլունան զաթլարընն մալիմաթը օլմագ իւզրէ, իլան օլունուր։

ՏՕԳԹՕՐ ՊԱՊԱՆԵԱՆ

Փարիստէ խուսուսի խասթախանէլէրտէ լավութալըզա, վէ բահիմ վէ իտրար եօլլարընա տայիր օլանէմրազէ, վէ Գատընլարա չօճուգ օլմասընա մանի օլան պիր Թագըմ սէպէպլէրին տէֆինէ, վէ չօճուգլար քէյֆիսիզլիքլէրինէ չալըշըպ քէսպի Թէճարիպ իլէ իքմալի ֆէնն իթտիքտէն պաշգա, պիր գաչ սէնէտէն պէրուտէ պուրատա իճրայի սանասթէլէ պիր չօգ Թէճրիպէլէր կէօրմիւշ պուլունան միւմանէլէյհ տօգթօր Պապաեան էֆ. բաղչէթլու միւշթէրիլէրինէ, հէր սապահ սաաթ պէշէ գատար Գատը-քէօյտէ Մօտա-ճատտէսինտէ վէ Անթիրա էճզահանէսինին գարշըսընտա վագը 87 նիւմէրօլու քէնտի խանէսինտէ, վէ էօյլէտէն սօնրա տախի սաաթ 11է գատար Գապա-թաշտա Թրամվայ-ճատտէսինտէ քեային 157 նիւմէրօլու մուայէնէխանէսինտէ խասթա գապուլ իտիպ, վէ բէնճէնպիհ կիւնլէրիտէ մէճճանէն պագմագտէ օլտուղունու իլան իտէր։

Գալաթատա Քիւչիք Այնալը լօգանթա իթթիսալինտէ, Փօթօկրաֆ Գօնսթանթինիտի խանընտա, Մագսուտ Սիրունեան վէ Գալբագճեան Յովսէփ էֆէնտիլէրին զէյրի իտարէլէրինտէ պուլունան 2 նիւմէրօլու եաղբանէլէրինտէ, մագամաթը ալիւէրէ, վէ տէվայիրի բէսմիյեէլէրին քեաֆֆէսինէ Թագտիմ գըլընմագ իւզրէ հէր նէվի արզուհալ, վէ լայիհալար, վէ բրոթէսթօ, վէ սէքվէսթրօլար, վէ պէյնէլ թիւճճար վէ էսնաֆ Թանզիմի իգթիզա իտէն չարթնամէ վէ մուգավէլէլէր, գանուն վէ նիզամը տայիրէսինտէ թահրիր գըլընընը կիպի, Ֆրանսըզճա, վէ էրմէնիճէ, վէ Բումճա լիսանլար իլէ տախի պունլար Թանզիմ, վէ եէկտիկէրէ Թէրճիւմէլէրի իճրա գըլընըպ, կէրէք Տէրսաատէթ վէ կէրէք Թաշրալարտան իհալէ գըլընճագ տավալարը տախի տէրիւհտէ, վէ պիտաեէթ, վէ իսթինաֆ, վէ Թէմեիպի հուգուգ տաեիրէլէրինտէ պիլվէքեալէ վէ քէմալի սատագաթլա, Թէագըպաթը լազըմէսինին իֆա գըլընընը օլտուղու, ահապը մէսալիհէ իլան օլունուր։

Յովհաննէս Յ. Պալըգճեան էֆէնտի եաղբանէսինի Թէքբարէն Պիւեիւք եէնի խանտա, իսթ գաթտա 38 նիւմէրօլու օտաեա նագլ իտէրէք, քէմաֆի իւս սապրդ հէր նէվի ումուրու Թահրիրլիկէ վէ պիզզաթ իճասի վէքեալէթի տասվիյէ, վէ միւմէյեիզլիք, վէ բույեէթի մուհասէպէ վէ սայիրէ իլէ իշթիղալ իթմէքտէ տիր։

Եիկիրմի պէշ սէնէտէն միւթէճավուզ տուր քի, պուլունմուշ օլտուղու միւխթէլիֆ մէէմուրիյեէթլէրտէ, վէ խուսուսի իշլէրտէ քէսպ իթտիկի Թէճարիպի ատիտէ սէմէրէսի օլարադ, Թարաֆընա միւրաճաաթ իտէն ասհապը մէսալիհի, վէ խուսուսիյլէ, Թէմեիզ վէ իսթինաֆը տավա զըմընընտա, Թաշրատան իշ իհալէ իտէն զէվաթը, սուհուլէթլի Թարիգլէր, վէ էմնիյեէթպախշ մուգավէլէլէրլէ խօշնուտ իթմէքտէ իտուկինի պէեան իտէրիզ։

ԻՐԻՆՃԻ ՊԱԼԷԹ ԱՐԱՊ

Բրեանօ մուալիմի Ցիգրան էֆէնտի Զուխաճեանընն էսէրի պէրկիւզիտէսի օլարագ, կէչէն կիւնլէր, բրեանօ իչին Թէէլիֆ իտիլմիշ օլան Պիրինճի Պալէթ Արապընն կիւզէլճէ Թապ իտիլմիշլինի պիլմիրմիշ իտիք. պու կիւն տախի, երինէ էֆէնտիի միւմանէլէյհին էսէրի մէրզուպու օլտուղունտան հալտէ, Իքինճի Պալէթ Արապընն բունիւմայի զուհուր օլտուղունու պէեան իտէրիզ։

ՏԱՐԵՐԴ

ՕՍՄԱՆԵԱՆ ԼԵԶՈՒԻ

Տէօրտիւնճիւ Թապը

Էսէրի Միհրան էֆէնտի Սրբիկեան Ազգ. Ուսումնական խորհուրդ Միացեալ ընկերութիւն վէ Միլլի գազէթէսիմիզ Թարաֆընան Թահսին գազուլ իտիլմիշ օլան մէզգիւր Թապ, լիսանի Օսմանինին գավաթանի պիսսուհուլէ էօյրէթմէքտէ պի էմմատը.

Մէքթէպլէրէ Ա պուչուգ, մասասընա զուրուշ տուր։

Էվվէլճէ օլունան իլան մուճիպինճէ կարապետ Քէշիշեան էֆէնտի իլէ մանէմիզտէ միւնագըշ շիրքէթ ֆիրմա օլունարագ, միւշթէրէքէն վիճուկէթիրիլէն մաթպասա, վէ քիւթիքխանէ, վէ միճէլլիտխանէ քեամիլ իտարէյի ամիզանէտէ կէչմիշ, վէ պուլար սուրէթի միւքէմմէլէտէ իսլամ Թանզիմ օլունարագ, էսէր Թապ իրտիրէճէք զէվաթըն մաթպասա, վէ Թապ ալմագ իսթէէն միւշթէրիլէրի իսէ քիւթիւպխանէ, վէ քիւթիւճէլիտ իսթիրմէք արզուսունտա պուլունան զաթլարընն տախի միճէլլիխանէյի ամիզանէմտէն հէր վէճճէ մէմնուն գալամագլարընը, մանէ Թիլիսար պէեան իտէրիմ։ Մաթպասա ամիզանէմտէ հէր նէվի եապը վէ սանլարլա քիւթիւպ վէ ըէսաիլ Թօրօնտուղու կիպի, քիւթիւպխանէ տախի պիլճիմտէ քիւթիւպ միւնտասընը զէրէ մէվճուտ պուլունտուղունտան միւտասամը իւզրէ, մաթպասա, քիւթիւպխանէ, վէ միճէլլիտխանէ ճիտատէն քէսպի ինթիզամ իթմէզ տուզունու, էրպասը միւրաճաաթ միւշահէտէ վէ Թէսլիմ իտէճէքլէրի տէ չիւրհէ օլմատընընտան, կէրէք քեաի հիսապընա, վէ կէրէք հագգը Թէլիֆլէրինի պիր պէտէլ մուգավէլէտէ Թէրք իլէ քիթապ նէչը իթմէքզու խոշէն զէվաթը քիրամը, վէ Թարատան սրբարը իթմէքխաթէէն միւշթէրիմ միւշթէրիլէրիմի, եալընզ մը ամիզանէմէ միւրաճաաթ իյլէտիլէրինտէ, էմիրլէրինի սուրէթի սատա վէ միւքէմմէլէտէ իճրա օլունաճաղընը Թէահհիւտ իտէրիմ։

Պասը Ալի ճատտէսինտէ, 25 վէ 27 նիւմէրօլու մարպասա, վէ քիւթիւպխանէ, միճէլլիտխանէ սահիպ

ԳԱՍՊԱՐ Պ. ԳԱՅՍԷՐԵԱՆ

ՏՕԲԹ. ՌԱՖԱԷԼԵԱՆ ԷՖԷՆՏԻ

Իսթանպօլտա Քէօրրիւ պաշընընտա վագը Քիւչիւքեան պիրատէրլէր էֆէնտիսի եանմըզ օլտուղունտան, տարթօրու միւմանիլէյհ, պունտան պէտ հէր սալը, վէ բէնճէճնպիհ, վէ ճիւմա իրթէսի կիւնլէրի, սաաթ 4 տէն 8 գատար, Պաղչէ-գաբուսունտա իրգաբուլու նամ էճզահանէտէ, վէ չէնպիհ, վէ ճիւմա, վէ բազար կիւնլէրի տախի, այնի սաաթտա, Շամատէ-պաշընտա Տիրէքլէր-արարը քեաեին 74 նիւմէրօլու Անուշեան զահանէսինտէ պուլունաճագ տը։

ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՊԱՑԿԵՐԱԶԱՐԴ

Մամուրեան էֆէնտի Թէէլիֆլուպ, վէ Պէրպէրեան տպարանպիր չօգ բէսիմլէր իլէ միւզէյեէն տուզու հալտէ Թապ իտիլմիշ գազիբեր կիւզէլ վէ միճիֆտ քիթաեալընընզ 2չէր զրուշա սաաթալմագտը։

ԹԱՎՈՒԴ, ՀԻՆՏԻ, ԳԱԶ ԷՕՐՏԷՔ ՊԱՍԱԼԷՕԷՔ

Եախօտ

ԹԱՎՈՒԴ ՄԷՐԱԳԷԼԱՐԸՆ Հ.Ե.Տ

22 ատէտ էշքիալ վէ էրսաը

հավի տիր

Մէքթէպի հարպիյէէյի Շահվանի պայթար մուալիմլէրինտէն պինպաշ Սինաս էֆէնտի էսէրի միւֆիտէլլուպ, վէ Առաքել էֆէնտի Թօզլուճեան Թարաֆընտան Թիւրքճէ հուրուֆ Թապ ու նէչը իթտիրիլմիշ օլան 158 սահիֆէտէն իսարէթ պուլունան պու քիթապ, Պասը Ալի ճատտէսինտէ վագը մումանլէյհ Առաքել էֆէնտի քիւթիւպխանէսինտէ եէտիրիլմէկտէ պուլունուգ զուրուշա սաթըլմագտը։

ԹՇՈՒԱՌՆԵՐ

Զիլինկիրեան էֆէնտի Թէէլիֆլուպ, վէ Պէրպէրեան տպարանը էսիմլէր իլէ միւզէյեէն օլտուղունտան Թապ ու Թէմսիլ օլունմագտէ պուլունան մէզգիւր նատիր իւլէմամ Թապընն եէտինմի ճիլտի տախի չէրէֆ տը։